

ԿՐՈՆԱԿԱՆ^(*)

«ԵՐԱՆԻ ՍԳԱՌՈՐԱՑ, ԶԻ ՆՈՔԱ

ՄԻՒԹԱՐԵՍՑԻՆ»

(ՄԱՏԲ. Ե. 4.)

Մեռնելոց է այսօր. օր մտածումի, անդրագարձումի, եւ սուզի, օր միմիթարութեան:

Մեր Եկեղեցին, բազմատարար ուրիշ Եկեղեցիներու, աւելի սիրով և հաւատքով կը տօնէ մեռնոցը, և ասոր պատճանները մենաթեան չեն կարօտիր: Մեր ժողովուրդը կը սիրէ մեռնոցը, վասն զի շատ մեռներ ունի, եւ կը յարգէ իր մեռնեները, վասն զի անոնք մեծաւ մասամբ աըխուր՝ բայց զսեմ ճակատագրով մը եղած են մարտիրոսներ եւ հալածուողներ իրենց գաղափարին, այսինքն տառապողաներ և սուբբեր. և արդին սուբր չեն կրնար լլլաւ անոնք, որոնք չեն տառապած. տառապանքի բեւենն է որ կը գամէ մեղքը, և տառապանքին արիւնն ու արցունքը կը մաքրեն հոգին, պարգևելով անոր կեանքի ամենէն անահնական ուրախութիւններէն մին: Հկայ հայ մը օր մեռնոցներու այս սրտազրաւ ու նոյն տաեն տիսուր առիթներուն, չիշէ հոյլ իր մեռած սիրելիներուն, որոնք տարիներու տառապանքը կրեցին իրենց հոգիներուն մէջ, և թեթեան մեղքի բեսներէն: Հկայ ազգասես և կրօնասէր հայ մը, որ այս առիթներուն սիրով և արցունքով չիշէ անձայր կարագանք իր մեռներուն և նահասակներուն՝ իրենց վըքքրու անհուն զանազանութեամբ խայտաբեհու, որոնք իրենց գերեցմաններէն, եւ մահուան գաշտերէն մեզի կը բերեն չմեռն զաղափարներու ոսկի երազը, սրբազն շուշփայի մը պէս՝ նետուած իրենց հոգիներուն և մեռները չեն ապօքի իր երազը մեռնի, և ոչինչը չեն ապօքի իր մեռները լուն: այդ երազը տակաւին ունին անոնք մեզի հետ միասին, անոր համար է որ մենք այնքան սիրով կապոււած ենք մեր

անցեալին, մեր մեռելներուն, և անոնցմով խոնդավառուած ու միմիթարոււած, երբ մանաւանդ գժիսեմ ճակատագիրը շատ անգամ իր ժանգուած զղթաներուն ներքեւ պահած է գուռները մեր ներկայ ու ապագայ յոյսներուն:

Սակայն եթէ սուզը եւ անցեալի սկեկոզումը միայն ըլլային պատճաններ մեր սիրոյն, մարդկային այդ զգացուները թէսն նուրբական, պիտի նսեմացնէին այս տօնակատարութեան խորհուրդը Մեռնուրից օրուան խորհուրդը, ողջնուն ու մեռնեները իրարու զօնէի է, իրարու բերել է աւելի, երկու կեանքերու խորհուրդը կը լուսաւորէ: Անիկա լոյսի եւ տարակոյսի աշխարհները միացնող հանգրուանն է, ուր մեր հոգիները կը ժամագրուին: եւ մանաւանդ անգրադարձումի պահն է մեր կեանքին Աւետարանի լոյսին մէջ:

Մեռելոցներուն՝ երբ մեր մտածումները անգիրբելիօրէն կը միանան մեր այս աշխարհէն մենարդ սիրելիներուն, մտածումի այդ բնական ընթացքին մէջ, անոնք կը տարունք խորհիլ երկու աշխարհներու եւ մանաւանդ մեր այս կեանքի մասին: եւ մեր միտքին մէջ հազարերորդը անգամ ըլլայով կը ծնին ու կը մեռնին գարեր տագնապեցնող մտածումները: Ի՞նչ է կեանքը, ինչպէս պարտի ըլլաւ անիկա, մանաւանդ ի՞նչ իսէտալի պէտք է ձգտի անիկա: Ծիչ կեանքը այս աշխարհն մէջ միայն գոյութիւն ունեցող ու տեսն գործութիւն մը նկատենք, մեր կատարելութիւնն ու երջանկութիւնը այս բերկի վլայ որոնելով միայն, այն տաին մեռնոցը կը գառնայ խորհուրդը պարզուած և կեանքին չխօսող ծիսակատարութիւնն մը, վերջամացութիւնը մը միայն: Խսկ ընդհանականին իթէ մարդկային կեանքը ճամբրութիւն մը նկատենք տեսանելիին անտեսնելիին, աշխարհէն յաւիտենականին, այն տաեն կեանքի իւրաքանչիւր օրը կը զառնայ զախնած մը եւ սկիզբ մը միանգամայն, եւ սիրոյ ու ծառայութեան իւրաքանչիւր արթէք արթէք կ'զգենն: այն տաեն միայն մեռնոցը անգրադարձումի և ինքնազնութեան հանգրուան մը կը լինի մեր այս կեանքին մէջ:

Բայց գրիստոնեան գիտք թէ առանց երկնքի երազին, մարդը այս կեանքի քառոսին մէջ հարկադրաբար պիտի իյնար լու-

(*) Քարոզ, խօսաւած՝ Վերտովիլաման մեռնոցին ի. Ս. Գրիշի գերեզմանաւում:

ծու մերու ամենէն յոռեկոյնին, յուսահատ ու սե, և պիտի մտներ շարքին մէջ հաստ և մութ իրերուն լոյսին դէմ անթափանց, որոնք տիեզերական կեանքի ստորին սահն դղամատերը կը կազմեն :

Եթէ հու եկած ենք այդ գժխմբ գիտութիւնը ապացուցմանեւու, եթէ ամէն բանի վախճանը գերեզմանն է, յան ատեն կեանքը բնաստ մը չունենար, անիկա առեղծուած մը կը մնայ այնքան անգութ, որքան անլուծելի՛, պէտք է զրել անոր զըրան վրայ այս թափապին, բայց ճշմարիտ խոսքը առաքեալին. «Առանց Աստուծոյ, առանց յոյսի». Եւ կամ պիտի իրականանար այն ատեն հնդիկ յոռետեսներուն պատգամը, կեանքի այս անգութ եղերակախաղի նկատմարք :

Սակայն քրիստոնեան երկնքին նախելու, և անոր զղձանքով ապրելու ուժն ու հաւատքը ունի, որ իրեն կը բնայա ափունքը աստղերէն անդին իշխող մեծ անձանթին, որ կամարներ կը ձևէ իր հոգիին մէջ, դէպի գերազոյն արդարութեան յլացքը, հակառակ որ աշխարհի վրայ ամէն օր նիւթը հերքումը կ'ընչ այդ երազին: Որքան ճիշդ է Բասդալի մտածումը, երբ մեծ՝ և անոր համար գիրախան գիտնականն, հաշտեկիսը ընել կ'եր մեր իմացականն, հաշտեկիսը առողջաներուն, և այս կեանքի հանգամանքներուն, յուսահատ անոնց ողորմութիւն և իսկունքի ուղինութենքն, թափ կուտայ ինքինքին դէպի կեանքերու կեանքը, դէպի Ան որ կայ առանց մեզի, որ կը նայի մեր վրայ գուցէ արգահատանքով բայց սիրով, և որ չէ լքած զմեզ: Եւ Բասդալ իր այս անգույն կը խտացնէ սա հոչչականութեան առողջաներուն և այս կեանքի հանգամանքներուն, յուսահատ անոնց ողորմութիւն և իսկունքի ուղինութենքն, թափ կուտայ ինքինքին մէջ կը լուսու ճայն բոլոր անոնց, որոնք այս աշխարհը անբաւարար գտան իրենց հոգեկան ուժերուն, որոնք չկրցին հաւատալ թէ ամէն ինչ կընայ վերջանալ այս կեանքի մէջ, և երկնքի երազով ապրեցան: Եւ արդարի մարդք մինակ՝ առանց Աստուծոյ և ապագայ կեանքի յոյսին, պիտի ըլլար ամեղզ գոյութիւն մը, մերկացած այն բոլոր վեն և աղուոր բաներէն, որոնք բարձրագոյն կեանքի մը յատկանիշերը կը կազմին: Դարեր չարսնակ մարդք որոներ է երկինքն ու երկիրը միացնող ծիրանի կա-

մուրջը, նիւթէն դէպի լոյս, անկատարէն կատարելութիւն իրթալու համար, դարեր շարունակ մարդիկ յաւերթանալու կարօտով ու գաղափարով տառապած են:

Մեռելոցը, յիշատակի տօնն է բոլոր յաւերթացողներու, և յաւերթանալու ձգութամով ոգորողներու: Տօն բոլոր անոնց որոնք պայտու վաղորդայններուն նայեցան միշտ, կեանքի հորիգոններէն անդին, որոնց նոգին չմնացաւ տարակոյսէն, և որոնք այս մեր արևէն աւելի պայծառ լոյսի մը նայեցան, եւ մեռան տառապանքի բաժակէն ցյագ խմելէ զերջ:

Մեռելոցը տօնն է մանաւանդ սգաւորներու, Աւետարանի բացատրութեամբ, այսքն բոլոր անոնց, որոնք խոցուած են իրենց ամենէն քաղցր սիրուն մէջ, որոնք կորմացուցած են իրենց էութեան ամենէն թանգարին մասը, և զայն վերաբեր գտնելու յոյսով կ'ապրին, որոնք կեանքի բարձրագոյն իրականութիւններու երազը ունին:

Սգաւորութիւնը վիճակ մըն է մանաւանդ, ուր հոգին նուազ սգօղուած է նիւթական զղձանքներու մշուշով, եւ աւելի յստակ և խորունկ կ'զգայ ծարաւը ճշմարտութեան, արգարութեան, սիրոյ, եւ Աստուծոյ:

Անոր համար է որ Յիսուս կ'սուէ «Երանի սգաւորաց», անոնց որոնց հոգին աւելի ընդունակ զարձած է տեսիլքի և մտածումի. Եւ չըսեր երանի զուարձացողներուն, զան դի գիտէ թէ անոնք իրենց խոլ և անմիտ վաղքին մէջ, ոչ մէկ հոգեկան և բարձրագոյն արժէքի առջեւ կրնան կանգ առնել մօրին, և մտածել. անոնք չեն կըրնար թափանցել իրերու. Եւ երեսոյնիներու խօրը, մերնունու համար թէ նիւթին վեր կայ հոգին, և մարդէն կ'եր՝ Աստուծուն: Անոնք որ կերի են նիւթին եւ ժամանակաւորն, չեն կընար հասկնալ մենակլցիք անհիւթական խորհուրդը, եւ հետեարար չեն կընար հաջորդակցիւ անոնց հետ, որոնց յիշտասկովը համագրաւուած ենք այսօր:

Մենք ազգովին սգաւորներ եզած ենք միշտ, և սուզն ու տառապանքը զմեզ աւելի թափանցող ու գիտակից ըրած են, և մեր մինդակ վիճաներուն գիմագրաւելու կորով նիրշչած: Զեմ քաշուիր ըսելու թէ զմեզ աւելի տեսապաշտ և անդիհայեցող ըրած են հեռաւոր իրականութիւններու

նկատմամբ։ Սուզը երկրորդ գիտակցութիւն մը եղած է մեզի, և մենք իր արցունքի բնակչութիւնները լուսակ տեսած ենք հոգեոր իրողութիւնները։

Մեռելները սիրել կը նշանակէ սիրել անոնց առաքինութիւնները, անոնց խուաւները։ Գասն զի սուրբեն ու հերոսները պատկիրներն են գողափարին։ և մենք զի՞րնք լիցնող գողափարին է որ կը թրբնք մեր յարցանքը։ Մարդը պատկիրն է գաղափարին և Աստուծոյ։

Եկած ենք հսու աղօթելու մեր մեռելներուն համար, որոնք իրենց հողակոյսերուն վրայ խաչ ունենալէ առաջ իրենց հոգին մէջ կրցին զայն։ և խնացիլու նոյն տաճենքաբիսութիւնը անոնց, որոնք պէտք է հաւատալ ինչ Սուրբեր են, և ինչ կարելի է սուրբ Ըլլալ։ քանի որ այս կեանքնն մէջ իրենցի շատոր արգէն քատարանը ապրեցան։ եկած ենք այսօր հսու, երկու կեանքեր հանգընութիւնը Մեռելոցի այս խորհուրդն մէջ, ներուժը և զջամանի պահեր ապրիլ։ աղօթելով որ Տէրը իր լոյին մէջ պայծառացնէ մեր ըլւրաւոր մեռեներու հոգիները, և ողջերու պարգէէ չնորհք և գիտակցութիւն, որպէս զի կարենանք այս կեանքի մէջ քայլէ հոգեոր ապազայի հաւատքով, այսկերս որհնելով զանուն Ամենասուլը Եղբարդութեան, որ է օրհնեալ յաւիտեանս ամէն։

Եղիծէ ՎՐԴ. ՏէրՏէրեան

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԸ

Ա. ՀԵՏԱԶՈՏԻՒԹԻՒՆՆԵՐ.

Յորդանան, զոր Արաբացիք կ'անուած նեն Էլ-Շերիա (ջուր խմելու աւազան) ոչ միայն գերազանցապէս նուլիսական գետն է, այլ է նաև ան ջուրի ընթացքը որ իր մասնաւոր յատկութիւններն ունի։ Անիկա ամենէն նուազ ծանօթ գետն էր ԺԹ. գարուն կատարածած հետազոտութիւններէն առաջ Պէտզանսի անանունը Դ. գարուն և Ռէփլիք եպիսկոպոսը Հ. գարուն կարած էին այս գետի ամբողջ հովիտը՝ Տիրերիայէն սկսալ մինչև Երբեգով։ Նաև Երուսաղէմի Բոդուեն Ա. թագաւորը 1100ին այս միեւն նոյն հովիտէն վեր բարձրացած էր մինչեւ

Տիրերիա։ Բայց այս ուղեւորութիւնները պարզ յիշտակութիւն մը միայն ունեցած են պատմութեան մէջ։ Ուրիշ ոչ մէկ հնահղինակ, բացի Յովհապոսէն, որոնք ինչպէս յայտնի է՝ արժանահաւատութեան կարելի չէ միշտ վստահիւ, չէ թողած որ և էնկարագրութիւն Յորդանանի մասին։ 1835 տարուան Յուլիսին Costigan Իրանատացին Յորդանանը հետազոտելու համար նաւակով ճամփորդեց անոր վրայէն, Տիրերիայէն մինչեւ Մեռեալ Ծով, եւ Երուսաղէմ վերագարձին՝ կրած յայնութիւններէն հրաւագան անով վախճանեցաւ։ Նոյնը պատահեցաւ նաեւ Երկրորդ հետազոտողին՝ Անգղիացի տեղակալ Molyneuxի (1847), որ սակայն ժամանակ նաև ցանցաւ համառոտակի նօթագրելու իր այս ճամփորդութիւնը, Միան Lynch էր որ 1848ին Միացած նահանգներու կողմէ Պաղեստին զրկուելով՝ Յորդանանի մասին տուու գիտական իր առաջին ճանօթուածութիւնը։

Լինչ Ապրիլ ամսուան մէջ ութուեկէս օրէն կառարկց Յորդանանի այս ուղեւորութիւնը՝ Տիրերական Ծովի հարաւր շինուած իր երկու մետաղեայ նաւակներով։ Արշաւանքին մասնակցողներէն մին՝ Dr. Anderson գեղեցիկ առեղեկագիր մը թողած է Պաղեստինի Երկրաբանութեան վրայօք։ Հետագալին, 1872-1878, երկու անգղիացի սպաներ, Conder և Kitchner, "Palestine Expedition Fund", ընկերութեան կողմէ շարունակեցին և ամբողջացուցին ամերիկացիներու սկսած աշխատանքը ու հետազոտեցին Յորդանանը՝ Պանիսասի Ակէն մինչև Մեռեալ Ծով։

Բ. ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀՈՎԿԻՑ ԿԱՄ Դ.Օ.Բ.

Հսկնեան համառոտակի թէ, Երկրաբանական երկութիւններու համաձայն, բրածոներու շրջանին Պաղեստին իր լեռներով միասին տակաւ վեր բարձրացած է ջուրերու մակերսէն ու երեան բերած է հողային այն մէծ պատուածքը, որ Յորդանանի այժմիան հովիտն է և զոր Արաբացիք կ'անուածնն Դ.օր (ցած կամ հերձեալ երկիր)։ Ակիցըները այդ հովիտը աւելի քան 300 քիլոմետր երկարութեամբ ընդարձակ մին մը կը ձեւացնէր, որուն մակերսէնը 425 մէկը բարձր էր այժմեան Մետաղ Մեռեալ Ծովի մակերեսէն, այսինքն 31 մէկը աւելի բարձր Միջերկրականի ջուռ-